

429, թր. 33 (ձուշացնութեան) 11. յարատեւ Յր. Ստ. 386. Պիտ. 401. 12 գործառնութիւն Յղէր. 507. Պիտ. 367 Պիտ. 485 (գործառնութիւն Գորդի. 348, ՍՏ. 124, ԿԼ. Ստ. 26 Եւն = յուն. Ռուսիա). 13. Հաւ. Հաւակ, Հաւանամ, Հաւեմ Թր. 10, 11, 12, Պիտ. 394, 398, 414, բարեհաւ. Փ. Յովի. 586, չարահաւ, չարահաւեմ Փիլ. լին. 31, Տ. 13, աղգահաւ Փիլ լին. 211, նախահաւեմ Տիմ. 163. 14. մակսաստեմ Տիմ. 98, մակսաստութիւն չուժաւութեան Թր. 15. 15. բառացի, բառացութիւն Տիմ. 66, Պիտ. 419, 492, Փիլ. տեսակ. 16. տեսլարան Տիմ. 315, Փիլ. Լիւ. 135. տեսլասէր Պիտ. 568 Եւն. 17. ապաբանեմ, ապաբանութիւն ձուօլոցիա, ձուօլոցիա Տիմ. 16, Փիլ. Նախ. 74, Լիւ. 161, լին. 47, 297. Սամ. 564, Տ. 225. 18. գրաւորական Տիմ. 219, 320, Պիտ. 419, Փիլ. լին. 335, 336. 19. ներերեւեալ Տիմ. 230, ներերեւութիւն Փ. իմաստ. 20. երդարանեմ Տիմ. 160, 249, Պիտ. 580. 21. վերագիտեմ Տիմ. 58, Պիտ. 445, 22. ջին Փիլ. Նախ. 19, Ծնեմ Տ. 152, Պիտ. 343. 23. պարման, պարմանի Տ. 299, Պիտ., Փ. տեսակ.:

Է. Քերականական առանձնայատկութիւններով Եւս այս թարգմանութիւնները յարում են թարգմանութիւնների հնագոյն իմրին Եւ տարբերում դաւաթի ու կլիասի մեկնութիւններից: Թրակացու քերականութեան մէջ յունարէն էն նախդիրը թարգմանուած է յաճախ ըն. օրինակ՝ էն սուշքրօւսւ ըն բաղդատութեան Թր. 15, էն սումէսւ չաւ սունդէսւ: Ընդ ըն նախդրի նոյն այս գործածութիւնը ընդհանուր Եւ սովորական է նաև Տիմոթէոսի Հակամառութեան, Երիստոտէլի Ստորոգութեանց Եւ Յաղագս մեկնութեան գրոց, ինչպէս Եւ Յամրդիքոսի մեկնութիւններում, օրինակ՝ ներկինս Տ. 48, Նըմեղ Տ. 54, 60, Նըմարմնի Տ. 67 Եւն, ըն մարմնի Ար. Ստ. 360, 363, ըն գոյացութեան, ըն քանակի ՅԱ. 410, ըն ճարտասանութեանն Ար. Պէր. 465, ըն լինելութեան Յղէր. Եւն: Դաւաթի ու կլիասի մեկնութիւններում = էն նախդիրը այլ Եւս գործածական չէր, բացի մի քանի հաղուագիւտ բացառիկ դէպքերից, որ պէտք է վերագրել նախդաց թարգմանութիւնների աղցացութեան:

Երիստոտէլի:

Պրոֆ. Յ. ՄԱՆՈՒԿԻՆԻ

(Շարունակութիւն):

## ԽՈՂԵՄԸ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳԳՈՒԹԵԱՆ ՄԻԶ

(Շարունակութիւն):

Է.

Ութեարորդ մոլորութիւն Այլազգեաց:

Որ զհրեշտակս Եւ զհոգի մարդոյ մահկանացու ասեն: Այս՝ քան զամենայն 'Հերձուած' չարագոյն է, Եւ ընդդէմ' աստուածեղէն գրոց: Որ Եւ բառնայ զհաւատ 'յարութեան' Եւ գործոց հատուցման: Եւ կարծիս տայ ոչ գոլ անմարմին էութիւն. այլ Եւ կամացն Աստուծոյ տկարութեան 'է' ցոյցք, զոր տեսցուք 'առաջիկայդ':<sup>5</sup>

Բայց թէ որով պատճառաւ այսպիսի իմն գնեն հիմն բանից իւրեանց: Եթէ Աստուած միայն է անմահ, զի անեղ Եւ անսկիզբն՝ անվախման է: Իսկ ամենայն 'եղեալքս' սկիզբն ունին, Եւ որ սկիզբն ունի, ի հարկէ Եւ ապա<sup>7</sup> վախման: Ապա ուրեմն հրեշտակը Եւ հոգիք մարդկան եղեալք Են. ապա Եւ սկիզբն ունին Եւ վախման<sup>8</sup>:

'Ասեմք'<sup>9</sup>, թէ Աստուած միայն է անեղ Եւ անմահ. 'իսկ հրեշտակը Եւ հոգիք՝ եղեալք Եւ անմահ'. 'իսկ համացն Են անմահք. զի կամեցաւ Եւ արար զնոսա անմահք. Եւ կամացն Աստուծոյ ոչինչ է անկարելիք<sup>10</sup>:

Դարձեալ ասեմք. միայն Աստուած է բնութեամբ անմահ. 'իսկ հրեշտակը Եւ հոգիք կամքը անմահինն Են անմահք. զի կամեցաւ Եւ արար զնոսա անմահք. Եւ կամացն Աստուծոյ ոչինչ է անկարելիք<sup>11</sup>:

<sup>1</sup> Ա. Տաճկաց:<sup>2</sup> Ա. Հերձուածու:<sup>3</sup> Ա. յարութեան:<sup>4</sup> Պակասէ յԱ. ն:<sup>5</sup> Ա. յառաջիկացագ:<sup>6</sup> Ա. եղեալք:<sup>7</sup> Ա. տպա Եւ:

<sup>8</sup> Ա. ունի. Առ որս առեմք. նախ եթէ հարկ է ամենացն որ ոչ ունի սկիզբն, ոչ զոլ վախման, այսինքն՝ յաւախեանն, ընդդէմ է բացորութեալ ժամանակին, որ սկիզբն ունի Եւ վախման, այլ մէ Հարկ թէ ամենայն անվախման ունակիզբն է: Որպէս մշտնվառապն, զի սկիալ է Եւ անվախման, ապա ուրեմն կարե ընել հրեշտակը Եւ հոգիք սկիալը Եւ անվախմանք:

<sup>9</sup> Ա. Դարձեալ ասեմք:<sup>10</sup> Ա. 'իսկ թէ այլք ամենայն:<sup>11</sup> Ա. ունի. այս է ի արամանկեանցն:

<sup>12</sup> Հասուածներու մէջ Եսեւ առաջաւութիւն կաց: Բայց հոս պէտք է ըլլան առորեւ ասազանը ած երկու հատուածներ:

‘Եթէ<sup>1</sup> հարցցուք զնոսա եթէ յորժամ մեռանին, եւ որպէս ասեն մեղ թէ ի վերջին կէտ ժամանակի, ի վախճան աշխարհի, ‘ի քթել<sup>2</sup> աշկան մեռանին հոգիք եւ հրեշտակը ամենայն, եւ դարձեալ կենդանան: Եւ թէ զպատճառն՝ ‘Հարցանեմք<sup>3</sup> թէ վասն էր մեռանին, ոչ այլ ինչ ասեն, բայց զայն թէ միայն Աստուած է անմահ<sup>4</sup>: զի անեղ եւ անսկիզբն է, եւ անսկիզբն՝ անվախճան է: Խսկ ամենայն եղեալք սկիզբն ունի[ն], եւ որ սկիզբն ունի, ի հարկէ ապա եւ վախճան<sup>5</sup>:

Ասեմք նախ, եթէ հարկ է ամենայն որ ոչ ունի սկիզբն, ոչ գոլ եւ վախճան: Այլ ոչ է հարկ թէ ամենայն անվախճանն եւ անսկիզբն է. որպէս մշտնշենաւորն, զի սկսեալ եւ անվախճան. ապա ուրեմն կարէ լինել հրեշտակը եւ հոգիք սկսեալք եւ անվախճան:

\*‘Դարձեալ<sup>6</sup> ասեմք. անմահ է բնութեամբ, եւ արար հրեշտակս եւ զիօգիս ի պատկեր իւր անմահ բնութեամբ. զի որպէս անձնիշնան եւ անմարմին են, նոյնպէս եւ անմահ բնութիւն: Ապա թէ ոչ կամ ուրացիր զպատկերին ձեւ, կամ զնախատիպն ոչ գոլ անմահ, որ է անհնարին շար:

Դարձեալ. արար Աստուած զըրեշտակս անմահ եւ միշտ փառաբանիչ իւր, որպէս յայտ է ի սահմանէ նորին. էութիւն անմահ, անմարմին, Աստուծոյ սպասաւոր: Արդ եթէ հրեշտակը ‘մահկանացուք, փառաբանութիւն<sup>7</sup> Աստուծոյ ոչ է մշտնշենաւոր\*:

‘Դարձեալ ասեմք. թէ<sup>8</sup> հոգին ինքնաշարժ է, ինքնաշարժն մշտաշարժ է, եւ մշտաշարժն անմահ<sup>9</sup>. ապա ուրեմն հոգին անմահ է:

<sup>1</sup> Ա. եւ թէ:

<sup>2</sup> Ա. ի քթել:

<sup>3</sup> Ա. հարց՝ փորձեմք:

<sup>4</sup> Ա. ունի. ‘գոր ի վերոյ ասացաւ:

Աս որս ասեմք լսու առաջնին կարգին, թէ ամենայն մարմին յերկուս սեռս տրամատին, ի կարելին եւ ի հարկաւորն: Եւ է կարելին փափոխական, որպէս ջայ յուրաքանչ է զիրք: Եւ է հարկաւորն անփոխախ, որպէս հրց չերմ գոլ: Արդ՝ որ հարկաւոր է գոլ, անկարելի է ոչ գոլ, ապա ուրեմն զոյ եւ յանձնարմին էութիւնս հարկաւորի գոլ, եւ անկարելի յոյ գոլ: Որպէս հրեշտակը եւ հոգիք:

Դարձեալ. դոյացութիւնն բաժանի ի մարմին եւ յանձնարմին, եւ մարմին ի կարելին եւ (ի) ներընդունականն: Եւ անձնարմին ի հարկաւորն եւ ի միջնն, արդ՝ հոգին է անձնարմին դոյացութիւն, որ է հարկաւոր եւ միջն զոյ:

5 Ա. ինչպէս տեսանք, կը կրծատէ այս ոռողերը, զիսէլ տալը թէ, զոր ի վերոյ ասացաւ. (Տման, Ըստ զիսին, Բար հատուածին վերջը, վերեւ:

6 Ա. ‘Դարձեալ. Աստուած:

7 Ա. մահկանացուք են, փառաբանութիւնն:

8 Ա. ‘Դարձեալ:

9 Ա. ունի. է:

Դարձեալ հարցանեմ. զիօգին մարմին ասէք թէ անմարմին: Զի թէ մարմին<sup>1</sup>, ապա եւ մահկանացու. Խսկ թէ անմարմին, ապա եւ անմահ: զի անմարմին էութիւն ոչ մեռանի:

Դարձեալ. պատճառի մահ ի ներհակ խառնուածոյ տարերաց, այլ հոգին միեղին եւ պարզ էութիւն է. ապա ուրեմն անմահ է<sup>2</sup>:

Դարձեալ. հրեշտակը եւ գեւք են միոյ սեռի եւ տեսակի: Արդ՝ որպէս գեւք անմահ է և. մշտնշենաւոր տանջնին, նոյնպէս եւ հրեշտակը անմահ է և մշտնշենաւոր փառաւորին<sup>3</sup>:

[Դարձեալ. մահ է որոշումն հոգոյ ՚ի<sup>4</sup> մարմինյ. եւ յարութիւն է դարձեալ միաւորութիւն հոգոյ: Ապա թէ հրեշտակն ունի մահ, պիտոյ է զի ունիցի [հոգի]. զի որոշմամբն մեռցի, եւ միաւորութեամբն կենդանասցի]<sup>5</sup>:

Դարձեալ. երկինքն է հինգերորդ էութիւն անապական, եւ ՚հրեշտակը<sup>4</sup> յերկնէ եւ յերկինս. ապա ուրեմն անմահ է են եւ անապական:

Դարձեալ. թէ հոգիք յերկրի են ‘մահկանացու<sup>5</sup>, եւ հրեշտակը յերկինս. ապա ոչ ուրեք գոյ անմահութեան ‘տեղիք<sup>6</sup>:

\*\*Դարձեալ. ի կատարածի թէ մեռանին հոգիք եւ հրեշտակը, որպէս գուք ասէք. արդ՝ կատարած աշխարհի է նորոգումն եւ կենդանութիւն ամենեցուն: Արդ՝ ՚եթէ<sup>7</sup> հոգին, որ կենդանի է մեռանի, մեռեալ մարմինն որպէս կենդանանայ: Եւ յորժամ ամենայն տարերը նորոգին, հրեշտակը վասն էր ապականին:

1 Ա. ունի. ‘որպէս Սորյիկեանքն եւ Աադուկեցիքն ասեն:

\* Ա. ունի. ‘Դարձեալ. թէ հոգին մարդոյ մահկանացու է, որպէս գուք ասէք, եւ շոնչ անասնոցն ապականացու է, որպէս մեք ասեմք. ապա ոչինչ առաել է հոգի մարդոյ քան զանանոյ:

Դարձեալ. թէ հոգին մահկանացու. է եւ մարմին մանկանացու, ապա ուրեմն ոչինչ է զանազանութիւն հոգոյ եւ մարմինյ:

2 Ա. եւ:

3 [ ] Այս հասուածը, ըստ Ա. ի, պեսք է գրուի երկու ասաղով նշանակեալ հասուածէն եռքը:

4 Ա. ‘Հրեշտակը են:

5 Ա. մահկանացուք:

6 Ա. ունիք:

\*\* Ա. ունի. ‘Դարձեալ. թէ հրեշտակն է մահկանացու, ապա իցի հրեշտակն մեղանչական, զի մահ վասն մեց է պատիժ:

[ ] Հասուածէն եռքը, Ա. ունի. ‘Դարձեալ. կեանի եւ մահ ներհակ հականայ են, որպէս լրց եւ խաւաք. արդ՝ որպէս փափոխել ի կենաց, հետեւի փափոխել ի մահ, պիտոյ է հետեւի անփոխու կենաց եւ անփոխու մահ, ապա ուրեմն սուս են, որ ասեն թէ հրեշտակը ի նոյն կեան մահանան եւ կենդանան:

7 Ա. եթէ:

Դարձեալ. յարութիւն մարմնոյն եղիցի վասն անմահութեան հոգոյն: Արդ եթէ<sup>1</sup> հոգին մահկանացու է, եւ ոչ մարմնոյն իցէ յարութիւն: Եւ թէ ոչ յարութիւն, եւ ոչ դատաստան եւ հատուցումն գործոց: Յիրաւի ապա զամենայն մելս անխտիր՝ գործեն<sup>2</sup>. զի զշոգին մահկանացու ասեն<sup>3</sup>. եւ մարմինն ի հող լուծեալ է եւ ոչ գոյ հատուցումն եւ ոչ դատաստան:

Եւ թէ ասիցեն. եւ<sup>4</sup> անփոփոխ եւ անմահք են հրեշտակք եւ հոգիք որպէս զԱստուած. ապա ոչ է զանզանութիւն ի մէջ նոցա եւ Աստուծոյ: Ասեմք. եթէ մարմինք կրկին ունին զփոփոխումն. [ի] սկիզբն եւ ի վախճանն. եւ անմարմինք ի մին կողմն, այսինքն՝ ի սկիզբն եւ ոչ ի վախճան: Իսկ Աստուած ամենեւին անփոփոխ. զի ոչ ունի սկիզբն եւ ոչ վախճան, որպէս ասագաւ ի վերոյ:

Նմանապէս եւ մահն է կրկին. զգալեացսընական եւ իմանալեացն բարուական: Արդ՝ բնական մահն է որոշումն կենաց, եւ բարուականն որոշումն շնորհաց, որ է մեղքն: Արդ՝ մարդն ունի կրկին մահ, բնական եւ բարուական, ըստ մարմնոյ եւ ըստ հոգոյ<sup>5</sup>. իսկ հրեշտակն զբարուական<sup>6</sup>. զի է միայն հոգի: Իսկ Աստուած ամենեւին անմահ:

Այլեւ ունի մարդս կրկին յարութիւն<sup>7</sup>. զթողութիւն մեղաց եւ զանմահութիւն կենաց: Իսկ հրեշտակն ոչ ունի զթողութիւն մեղաց, որպէս դեւք: Իսկ Աստուած ամենեւին արտաքոյ այսց բաժանմանց. զի ոչ մեղանչէ եւ ոչ թողութեան կարօտի. այլ բաշխող կենաց եւ թողութիւն մեղաց:

Այսքան առ այս:

(Ծարուհակելի:)

ԲԱՐՁՐ ԵՊԻԿՈՊՈՍ



## ԵՂԻՍ Ա. ՄՈՒՇԵԳԵՍՆ ԵՒ ԻՐ ԴՐՑԿԱՆ ԱՐՏԵԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Կովկաս ու Հայաստան ծրագրուած գիտական ճամբորդութենէ դարձին (1912) Հ. Ներսէս Ակինեան մեր Մատենադարանին նուիրեց ի մէջ այլոց ձեռագիրներ, որոնց մէջ իր բովանդակութեան շնորհիւ ուշագրաւ է մասնաւորապէս թ. 980:

Նկարագրենք ձեռագիրը:

Թուղթը՝ 293: — Մեծութիւն՝ 14.5 × 9.5: — Գրութիւն՝ 13 × 8, միասին: — Տողը՝ 27: — Նիւթ՝ թուղթ սակաւիկ թիսագոյն, բաւական զօրաւոր, ոչ ընտիր: — Թերթը նշանակուած չեն, այլ երկու թուղթ մէյ մը իջանամարուած, խզուած ըստ նիւթին եւ նոր սկսած: — Կազմ՝ փայտ՝ վրան կաշի անցուած, գծազարդուած է կաշին, որ առջեւի եւ ետեւի կողերուն վրայ քիչ մը սկրդուած է եւ զործածութենէ քիչ մը սեւցած, մինչ կոնակի կողմը թէեւ կազմն ամբողջական է եւ ամենեւին չէ քակուած ու անջատուած, սակայն կաշին չափազանց վնասուած է եւ վար. ինկած, այնպէս որ թերթակապ թելերը կարկառուն կ'երեւան: Մազաղաթեայ պահպանակ՝ չունի, ինչպէս եւ զարդարելը, լուսանցազարդեր ու նկարներ: — Հանգամանք՝ բաւական լաւ, միայն թէ առջեւէն քանի մը թուղթ ինկած է, թղ. 1—4 կազմէն անջատուած են եւ սեւցած՝ գուցէ ջուր տեսած, ինչպէս եւ թղ. 5—14. մէջընդմէջ կան քիչ մը արատաւորուած էջեր եւ թղթեր, երբեմն նաև մելանի արատներ զ. օ. թղ. 96թ, 139թ եւն: Գիր՝ նոտրագիր, շատ զգալի են եղեգնազրչի նոր կտրուածքները: Ժամանակ եւ Տեղի՝ թղ. 293թ կայ՝ “Եղեւ վերն պատմութեանս ի գաւառն Խոտորջուր ի թաղն Կրման յամի Տեսոն 1747 Յունվարի 17. նոր տօմարիւ, ըստ Հայոցն Խօնջ. Յունվարի վեց”, գրուած է 1746—1749: Գրիչն է ինքնին հեղինակը՝ Եղիս Ա. Մուշեգեան, Խոտորջուրի: Տէր՝ հեղինակը: Կնիք թղ. 4թ,

1. Ա. թէ:

2. Ա. գործեք:

3. Ա. առէք:

4. Պակասէ յԱ. ն.

5. Ա. հոգոյն:

6. Ա. զբարուական:

7. Ա. ունի. այսինքն: